



ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲՆԵՆՍԻՐԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԵՒ

ԲՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԱԿԱՆ

Դ. ՏԱՐԻ, ԹԻՒ 7.

1846

ԱՊՐԻԼԻ 1.

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

(Թէ Ինչպէս պէտք է Կարգաւ դաստիարակութեան վրայ գրուած Բաները :

Ինչո՞ւն է Տիմա շատ անգամ դաւ տիրակալութեան վրայօք գրեցինք ու խօսեցանք . և թէ Ինչ օգուտ քաղեցին ազգայինք այնչափ գրուածքներէն՝ ժամանակով պիտի յայտնուի . Տիմակալուն յայտնի եղածն աս է որ եթէ շատերը կարգային , և կարգալու ատեն ալ աղէկ մտադրութիւն ընէին , անկէ ետքն ալ ան մտադրութեամբ կարգացողները իմացածնին ուրիշներուն ալ պատմէին՝ անոնց ալ օգտելու համար , և ամէն լսողներն ալ գրուածքին նորութենէն չխրտելով՝ իրենց հին սովորութիւննին փոխել յանձն առնուին , ան ատենը օգուտն ալ յայտնի շատ եղած կ'ըլլար : Իայց բանը ան է որ կարգացողները խիստ քիչ են . ան քիչերուն մէջէն ալ շատերը մտադրութիւն ընել չեն գիտեր , այլ պատմութեան մը պէս կը կարգան , մէկ կողմանէ մոռնալով կարգացածնին . անանկ որ կարգալը կը լմընայ , հասկըցածնին ալ մտքեր

նէն կ'ելլէ կ'երթայ : Ուրիշներն ալ կարգալով բան հասկընալու վարժած չըլլալով , քիչ մը կը կարդան , ան քիչէն բան չեն հասկընար ու մնացածն ալ կարգալու կը ձանձրանան կը թողուն : Ինչպիսիներ ալ դարձեալ կան որ թէպէտ ժամանակ անցուցեր են կարգալ սորվելու , և կարգալն ալ գիտեն , բայց իրենք իրենց բան հասկընալու համար գիրք կարդացած չըլլալով՝ վարժութիւն չեն ունեցած , անոր համար երկար հատուած կարգալը իրենց մեծ աշխատալի բան է , կարգալու ատեն իմաստը կը կորսընցընեն , կարգալն ալ իրենց անօգուտ կ'ըլլայ . մանաւանդ որ ոմանք թէպէտ հայերէն կը խօսին , բայց գրուածքը իրենց խօսուածքէն քիչ մը տարբեր ըլլալով՝ գրուածքին ամբողջ իմաստը միտք չեն կրնար առնել : Ուր թողունք զանոնք որ վերնագիրը միայն տեսնելով կը դարձընեն թուղթը , ալ լեւորդ սեպելով իրենց համար դաս



տիարակութեան հատուած կարգալը, մտքերնէն անցընելով՝ թէ յայտնի բան է և բնական . վասն զի չեն գիտեր, ըստ առածին, թէ աշխարհքս քանի ծայր ունի, և կարծեն թէ իրենց գիտցածէն դուրս բան չկայ գիտնալու արժանի :

Ընդհանրապէս ասանկով ան քիչ ընկերներուն մէջէն թէ որ աս ամէնը դուրս հանենք՝ որոնք որ դաստիարակութեան հատուածներէն օգուտ մը չեն քաղեր, կարծեմ թէ խիստ քիչ եղած է ինչուան հիմա դաստիարակութեան ցանկալի օգուտը : Ընոր համար հիմա հարկաւոր կը սեպենք քիչ մը մեծերուն ճանաչմանը պակասութեան վրայ խօսիլ, որոնց ձեռքովը կ'ըլլայ դաստիարակութիւնը . և աս պատճառաւ դաստիարակութեան առջի մասը կրնայ սեպուիլ մեծերուն մտադրութիւնը և ջանքը՝ կարգալու լաւ դաստիարակութեան ճամբաները և լսելու, լսածը՝ ի գործ դնելու մտքով : Բայց հիմա մտադրութեամբ կարգալու յորդորելէն առաջ՝ կարգալ չուողներուն պատճառները լուծենք՝ ճանաչմունքնին արթնցընելով, որ սկսին անոնք ալ յօժարիլ կարգալու :

Շատերը վարժութիւն չունենալով, որչափ իրենց ծանր ու աշխատալի կ'երևնայ երկար հատուած կարգալը, և իմաստը կորսնցընելով կարծեն թէ անօգուտ ատեն կ'անցընեն . պէտք է գիտնան որ իրենց քիչ ժամանակի աշխատանքը արդիւնաւոր կ'ըլլայ՝ թէ որ շարունակեն ամէն օր մէյմէկ քիչ կարգալու . վասն զի կարգալու ճամբան գիտնալէն ետքը, համարձակ կարգալու վարժելու համար պէտք է շատ կարգալ . ուստի առջի բերանը վարժելու մտքով կարգալու ատեն, նաև գրուածքին իմաստը հաւկրնալ կը սորվի մարդ . ամենեւին նման վաճառականի մը որ հաշիւ բռնել սորվելէն ետև, ինչուան որ փորձ չընէ զգուշութեամբ՝ չվարժիր, բայց փորձ ընելու ատենն ալ կը վաստակի : Ընոր ներհակ՝ շատերն որ կարգալ

սորված են, ու միայն կարգալու փորձ չեն, վարժութիւն չունին, կարծեն թէ ալ իրենց ատենը անցեր է ու չեն կրնար սորվիլ . ուստի ան քիչ սորվածնին ալ իրենց անօգուտ եղեր է : Ըսանկ ըսելով՝ իրենք ալ ուրիշ ամենեւին գիր չճանչցողներուն հետ մէկ տեղ գրքի երես չեն նայիր . իրենք իրենց պզտիկութեան տարիները կարգալու պարապ ատեն անցուցած կը սեպեն . ասանկով հետ զհետէ առաջ երթալու վարժելու տեղ, և միշտ կարգալով նորէ նոր խելք սորվելու տեղ, ժամանակ անցնելով ան քիչ սորվածնին ալ կը մոռնան : Ըսանկներուն ականջը պէտք է դնել, հասկըցընել անոնց, թէ ան քիչ կարգալն որ գիտեն՝ ինքիրեն կը շատնայ ու իրենց մեծ զուարճութեան և մեծ օգտութեան պատճառ կ'ըլլայ . ոչ վարպետի կարօտ են և ոչ սորվեցընողի, միայն թէ սովորութիւն ընեն ամէն օր մէկ քանի տող կարգալու . առջի օրերը քիչէն սկսելով, և օրէ օր տողերուն թիւը շատցընելով, մէյմէկ կամ երկերկու : Ասան զի պէտք է հաստատ գիտնալ աս բանս՝ թէ կարգալ սորվելու մէկ հատիկ ճարն է շատ կարգալը . մարդ միտքը պիտի դնէ՝ թէ իր կարգալը բացուելու համար պէտք է որ ինքը, խօսքի համար ըսենք, պէտք է որ հարիւր հազար տող գրուածք կարգայ . աս բանս ինչպէս որ յայտնի է՝ ժամանակի կարօտ է . ուստի ինչ և իցէ ժամանակ մէկ գրքի մը վրայ նայիլ ու մէկ տող մը կարգալն ալ օգուտ է, որովհետև անանկով՝ կարգալու վարժելու համար պէտք եղած տողերուն թիւերը կը պակսին : Ըն է պատճառն որ կարգալու ծոյլ եզողին գրավարժութիւնը չբացուիր, հազար աշխատին սորվեցընեն անոր կարգալու ճամբաները . վասն զի միայն ճամբան գիտնալով չհասնուիր ուղած տեղդ, այլ պէտք է քալել առաջ երթալ :

Բայց մինակ կարգալու վարժութիւն չունենալը չէ շատերուն կարգալը ար-

համարհելուն պատճառ , այլ ինչպէս որ ըսինք՝ վարժած չեն կարդալով ի մասս հասկընալու . որով շուտ մը կը ձանձրանան , և կը կարծեն թէ իրենց հասկընալու բանը չէ տպած գիրք կարդալը . անոր համար աւելի կ'ընտրեն պարապ կենալ , փնասակար խօսքերու զբաղիլ , անօգուտ խաղերու հետ ըլլալ : Ասանկները իրենց բոլոր կենացը մէջ իրենցմէ և իրենց գործքերէն 'ի զատ ուրիշ բան չեն ձանչնար . անոր համար ալ բանի մը վրայ շիտակ դատաստան չեն կրնար ընել . ուրիշի հետ չեն կրնար միաբանիլ բան մը 'ի գործ դնելու համար , այլ միայն իրենց ձեռքն ընկածը և աչքերնուն պատահածը , իրենց մտացը յարմար եկածը , կարծեն թէ ասոնք միայն են գիտնալու հարկաւոր բաները : Աիրք կարդալը արհեստի մը տեղ դրած են , և այնպիսի արհեստ մը՝ որ գործածողին օգուտ մը չբերեր . անոր համար ալ կ'ըսեն համարձակ , թէ « Այս զբաղած եմ , ատեն չունիմ ուրիշ բաներ մտածելու , և շատ ան տեսակ բաներ գիտնալու ետեւէ ըլլալու՝ ուրոնցմէ իմ կարօտութեանս ճար մը չեմ կրնար գտնելու : Ասդիէն անդիէն շատ բաներ գիտնալ՝ ասոնք աղէկ բաներ են , բայց ատանկ բաներու համար հանգիստ գլուխ պէտք է ունենալ , պարապ ատեն և անկարօտութիւն . աս իրենքն ալ մեք հիմակուան աշխարհքիս վիճակէն դուրս բաներ են » : Բայց շիտակն ըսելով , աս տեսակ խօսակցութիւնները առաջ կուգան չձանչնալէն ան ուսմական առածին ճամարտութիւնը որ կ'ըսէ . « Հարցընող եղիւր որ գիտցող ըլլաս » . աս խօսքս թէպէտ ամէնքը կը գործածեն , բայց գիրք կարդալով գիտութիւններու հմուտ ըլլալը աւելորդ կը սեպեն : Բայց ասոր վրայ խօսիլը իր կարգին թողունք , ու նախ՝ մտադրութեամբ կարդալուն ինչ ըլլալը քննենք :

Ինչ և իցէ գործք մը սիրով և մտադրութեամբ ընելու համար , պէտք

է ձանչնալ ան գործքին վախճանը . ուստի մէկ բան մը կարդալու ատեն պէտք է մտադրութիւն ընել ըսելով՝ կընչանակէ՝ թէ ան կարդացածին վախճանը ձանչնալով պէտք է կարդալ . վասն զի երբոր մէկը իր լսածին ու կարդացածին վախճանը ձանչնայ թէ իրեն հարկաւոր է և աղէկ բան է , ինքիրմէ կը յորդորուի մտադրութիւն ընելու : Ա'ի թէ աս չէ՞ պատճառը որ մարդիկ իրենց պէտք եղած գործքը ընելու ատեն՝ մտադրութեամբ կ'ընեն առանց ուրիշէն յորդորուելու , ձանչնալով ան գործքին իրենց հարկաւոր ըլլալը : Աւրեմ մտադրութիւն ըսածնիս ուրիշ բանէ առաջ շիգար , բայց եթէ ձանչնալով մէկ վախճան մը՝ փափաքելէն ան վախճանին հասնելու յարմար գործ գործել . վախճանը ձանչցուելուն պէս կը սկսի մտադրութիւն ըլլուիլ : Աւստի մենք ալ որ կը ջանանք մտադրութիւն ընել տալ դաստիարակութեան կատարեալ ըլլալուն համար , ուրիշ բան չունինք ընելու՝ բայց եթէ քննել մարդուս վախճանը , որով իմացուի կրթութե հարկաւորութիւնը : Այն որ ան բանս կարենանք գլուխ հանել , ինքիրեն շարժած կը գտնենք ամենուն մտադրութիւնը և գործադրութեան ջանքերնին , որով միայն 'ի գործ կը դրուի մանկանց դաստիարակութիւնը : Այս ըսածներէս կ'իմացուի որ բանի մը ձեռք զարնողը նախ պատճառ մը պէտք է ունենայ մտքին առջին , ետքն ալ գործադրութեան կերպը պէտք է յարմարցնէ վախճանին . այսինքն անանկ գործադրէ , որով կարենայ մէկը միտքը դրած նպատակին հասնիլ : Արբոր մարդս կեանք կը ստանայ , իր կենաց վախճանը պէտք է դիտէ ու իր ամէն գործքերը յարմարցնէ ան վախճանին . և ահա մարդուս կենաց հարկաւոր գործքերը անոնք են՝ որոնք որ կ'առաջնորդեն իր վախճանին : Հիմա կարելի է ուսմանց մտքէն անցնի թէ մարդուս վախճանը հոգևոր ու վերացեալ բան ըլ

լալով և դժուարամբռնելի , ան վախճանին հասցընող գործոցը գործադրութիւնն ալ դժուարին կ'ըլլայ , մտադրութիւնն ալ շատերուն ուժէն վեր : Բայց մտադրութեամբ քննելով բոլորովին աս կարծեաց ներհակը կը հաստատուի . վասն զի մարդուս վախճանին վրայ որչափ որ կը կարծուի՝ թէ շատերն իրարու դէմ կարծիքներ ունին , այնչափ աւելի հաւաստի է որ ամէնքն ալ մէկ բերան կը դաւանին թէ վախճաննիս է փառք , հանգստութի՛ն , և զուարճութի՛ն : Իսկ այլևայլ կրօնից և մարդկանց կարծեաց մէջ եղած տարբերութիւնն է միայն ժամանակին վրայ . որով ոմանք կարծեն որ աս աշխարհքիս մէջն է այն փնտռած փառքերնին , ոմանք ալ՝ թէ հոս ալ և անդին ալ յաւիտեան . իսկ ճշմարիտ քրիստոնէիցս ալ է՝ թէ միայն անդին է յաւիտենական . բայց աս կարծեաց տարբերութիւնը մեր խօսքին փաստ մը չիտար , հերիք է որ ամենուն վախճանն ալ մէկ է , փառքն ու հանգստութի՛նը և զուարճութիւնը : Միայն հիմա կը մնայ մեզի քննել՝ թէ որոնք են այն հարկաւոր գործբերը որ կրնան զմեզ հասցընել մեր վախճանին : Եւ որ վրայ ալ ամենեւին մէկը չտարակուսիր , այլ ամէնքը մէկ բերան կ'ըսեն՝ որոնք որ քննել են աս բանս՝ թէ մեր վախճանին հասնելու համար գործադրելու միջոցներն են կրթութիւնը և ուսմունքը : Եւ ից ահա կը հետեւի որ մարդս մարդ ըլլալէն ետքը՝ առաջին իրեն հարկաւոր ու մտադրելու բանն է կրթութիւնը և ուսմունքը . ուրեմն որ և իցէ մարդ՝ չէ թէ միայն իր ամէն մտադրութիւնը , այլ և ամէն խելքը , աշխատութիւնը , ջանքը , հարստութիւնը նախ և առաջ աս բանիս համար պիտի ծախէ , կրթութիւն առնելու և ուսմունք սորվելու . և աս անանկ ճշմարտութի մըն է որ ինչպէս ըսի՝ ասոր դէմ խօսող ամենեւին չգտնուիր : Ասն զի շատ փորձերով և շատ օրինակներով ամենուն խելքը պառկեր է՝ թէ այն

ցանկալի երջանկութիւնը և հանգրատութիւնը որ կը փափաքին ձեռք ձգելու , չեն կրնար գտնել՝ ինչուան որ մարդ ինք զինքը կառավարել չգիտնայ , բնական օրինաց հրամանները չճանչնայ : Եւ անկ որ եթէ կարելի ըլլար , պէտք էր որ մարդիկ իրենց մարմնաւոր պիտոյքը հոգալէն առաջ աշխատէին կրթութեան և ուսման յառաջադիմութեանը վրայ , ու ասոր համար ծախէին ունեցած ստակնին , ու միայն անկէ աւելցածը գործածէին իրենց կերակրոյն ու հագուստին : Վիտեմ որ հիմա աս խօսքս լըսողներէն շատը կը ծիծաղին աս մըտածմունքիս վրայ , աւելորդ չափազանցութիւն սեպելով . բայց մէկ օրինակով մը կարծեմ դիւրաւ կրնանք դադրեցընել անոնց ծիծաղը ու ըսել տալ թէ իրաւունք ունի եղեր : Եւ անք թէ մէկ լեռան մը գլուխ կամ մէկ դաշտի մը մէջ ցուրտը կոխած ատեն մէկ հայր մը մայր մը տղոցմով հանդերձ հոն գտնուելով՝ ուզեն ցրտէն պատսպարիլ , տաքնալ , հանգչիլ . և գիտնալով որ կրակն է տաքցընող՝ մարմինը հանգչեցընող , և տղաքն ալ որ կը դողան , կը սառին , կուլան , տաքնալ կ'ուզեն . իրենք ալ ջանալով որ տղաքը և ինքզինքնին սառելէն ազատեն ու հանգչեցընեն մարմիննին , իրենց մի միայն հարկաւոր բան սեպեն կրակը , ու առանց ուրիշ բան մտածելու՝ բաց դաշտին մէջ , ցուրտ հովերուն դիմացը , սառերու վրայ նստած բուք և ձիւնախառն հովեր չորս կողմէն փչելով , առջևնին վառեն կրակը , ու անով միայն ուզեն հանգչեցընել տղաքնին իրենց հետ մէկտեղ . և որչափ որ հովէն՝ ցրտէն նեղանան , այնչափ աւելի մեծ հոգով փայտ դնելու ու կրակը բորբոքելու աշխատին : Եւ որ ցրտէն պատսպարելու ճամբան գիտցող մարդ մը դիմացնին ելլէ , ու ցաւելով անոնց խեղճութեանը և տգիտութեք վրայ , դառնայ խորհուրդ տայ իրենց՝ ըսելով հօրերնուն թէ պարոն , թէ որ

կ'ուզես ընտանիքդ ցրտոյն ձեռքէն ազատել ու հանգչեցնել, կրակէն աւելի հարկաւոր ուրիշ բան կայ հոգալու : Ինչ տեսնը տգէտ մարդը անոր խօսքին վրայ ծիծաղելով պատասխան տայ՝ թէ իմ ստակս հազիւ վառելու փայտին կը բաւեցնեմ . երբոր աւելնայ ստակս , ան ատենը ուրիշ բան կը մտածեմ : Հիմա շիտակ չէ՛ աս տգէտ մարդուն ըսածը . ո՞վ չգիտեր թէ տաքցընող նիւթը միայն կրակն է : Բայց որչափ սխալ կարծիք է տաքնալու հանգչելու համար միայն կրակ վառելու ջանալ : Ո՞վ չգիտեր որ թէպէտ կրակն է տաքցընողը , բայց ցրտէն պատսպարուիլ ուզողը կրակը պատրաստելէն առաջ պէտք է շինէ բնակարան մը՝ չորս դին ծածկած , որ ցուրտ հովերուն դէմ դնէ , ու ներսի օդը տաք պահէ . և ան ատենը քիչ մը կրակն ալ իրենց բաւական կ'ըլլայ : Բայց եկ տես որ տգիտին մտացը աս խօսքս բոլորովին ծիծաղելի կ'երևնայ , երբոր կը լսէ թէ տաքցընող կրակին համար ծախելու ստակը ուրիշ բանի պէտք է ծախել՝ որ ցրտէն դիւրաւ ազատի : Ի՞հա այսպէս ծիծաղելի երևցած չափազանցութիւն կարծածնին ճշմարտութիւն մըն է , որ պէտք է ջանան 'ի գործ դնել : Սոսն զի ամենեւին ասոր նման է տգէտ մարդկանց իրենց վախճանին հասնելու համար ըրածը , և հանգիստ ու զուարճալի կենաց հասնելու համար մտածածը , առանց հոգալու կրթութեան հարկաւոր եղած բաները , և առանց ջանալու ըլլալ ուսումնական , միայն մարմնոյ ապրուստը հոգալու հետ ըլլալը . որոնց առջև երբոր կրթութեան համար և ուսման համար ստակ ծախելու խօսք կ'ըլլայ , զանոնք աւելորդ բան սեպելով՝ կը սպասեն որ աւելորդ ստակ ինչնայ ձեռուրնին՝ որ ասոնց համար ծախեն : Բայց հիմա օրինակէն իմացուեցաւ թէ ինչպէս որ բնակարանը հարկաւոր է կրակէն առաջ՝ ցրտէն պատսպարելու համար , ասանկ ալ

կրթութիւնը . և ուսմունքը ուրիշ ամէն բանէ առաջ պէտք է՝ երջանկութեան ու հանգստեան հասնելու համար : Եւ այսպէս մարդուս վախճանը ճանչնալէն ետեւ , և վախճանին հասցընողը ուսմունքն ու կրթութիւնը ըլլալը իմանալէն ետքը , յայտնի է որ ինչ և իցէ կարծեաց հետեւելով՝ ուսմունքն ու կրթութիւնը և ասոնց համար ծախք ընելը աւելորդ սեպելը մեծ սխալմունք է , և ինքզինքը և իր վախճանը չճանչնալէն առաջ կուգայ . ասկից կը հետեւի նաև մտադրութեան պակասութիւնը : Ինչոր համար ամէն մարդ պէտք է ջանայ շտկելու իր ճանաչմունքը , ու իր վախճանը ճանչնալէն ետքը՝ սկսի իր վախճանին հասնելու ճամբուն մէջ առաջ երթալ , որ է կրթութեան և ուսման ճամբան :

Ինչոր համար մէկ տղու մը աշխարհք գալէն ետքը պէտք է մարմնոյն առողջութենէն աւելի մտադրութիւն ընել կրթութեան և ուսման ճամբաներուն մէջ մեծցընելու , գիտնալով որ մարմնոյն սնունդը հոգալէն աւելի հարկաւոր է սնուցանել անոր բանաւորութիւնը , միտքը , կամքը , յօժարութիւնները . ուստի պէտք է որ ինչպէս մեծ հոգով կը նային տղուն ուտելիքը և հագնելիքը , նաև կարևոր դեղերը ատենին հոգալու որ տղան ապրի , անկէ աւելի պարտրկան են ծնողք մտադիր ըլլալու , հարցընելու կարգալու և սորվելու թէ ինչպէս տղուն միտքը՝ կամքը և բաղձանքները պէտք է կանոնաւորել :

Յաջորդ յօդուածով կը տեսնենք թէ կրթութիւն և ուսմունք որ կ'ըսենք ինչ բաներ են : Արովհետև վախճանը ճանչնալէն առաջ կուգայ մտադրութիւն ընելը . իսկ մտադրութիւն ընողը յայտնի է որ կը փափաքի սորվելու իր վախճանին հասնելու ամէն ճամբաները :

